

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՈՐՊԷՍՁԻ ԻՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ
ԱՊՐԻԼ ԵՒ ՅՈՒՇԵԼ



ԱՌՑԱՆՑ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ

2015-ին հայութիւնը աշխարհով մէկ պիտի նշէ իր դէմ գործադրուած ցեղասպանութեան հարիւրամեակը՝ «Կը յիշեմ, կը պահանջեմ» համահայկական նշանաբանով:

Հայկական ցեղասպանութեան հարիւրամեակի Գանատայի մարմնի կրթական եւ դաստիարակչական ծրագիրներէն մին է ստեղծել Մեծ եղեռնէն վերապրած իրերու առցանց թանգարան մը (online museum)՝ «Հարիւր վերապրած իր՝ Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակին համար» կարգախօսով:

Ծրագիրը Գանատայի հայ դպրոցներէն պիտի սկսի: Աշակերտները իրենց ծնողներուն, մեծ ծնողներուն, ազգականներուն մօտ պիտի որոնեն առարկաներ, ինչպէս օրինակ՝ գիրքեր, զարդեղէններ, լուսանկարներ, բացիկներ, հագուստներ, տարազներ, գորգեր, կարպետներ եւ այլ իրեր, որոնք 1915-ի ցեղասպանութենէն վերապրած են ու սերունդէ սերունդ փոխանցուելով հասած են մեր օրերուն, հասած են մեզի՝ այստեղ:

Առարկաները պիտի լուսանկարուին ու աշակերտները գրի պիտի առնեն անոնց պատումը, այդպիսով ծանօթանալով ու տէր կանգնելով մեր ժառանգութեան ու պատմութեան:

Այս աշխատանքը պիտի կատարուի դպրոցներէն դուրս ալ ու հայ հասարակութեան պիտի դիմուի նոյն նպատակով:

Այս ծրագրին ընդմէջէն 1915-ի ցեղասպանութենէն վերապրած մեր մշակոյթի նիւթերէն ժառանգութեան մասին իրազեկ պիտի դառնանք, միաժամանակ անմիջականօրէն առնչուելով մեր ընտանիքի թէ ազգի պատմութեան, բայց մանաւանդ զայն սեփականութիւնը դարձնելով նոր սերունդին:

*Հայկական ցեղասպանութեան հարիւրամեակի Գանատայի մարմնի
Դաստիարակչական յանձնախումբ*

2014 օգոստոս

Մեզի հետ կապուելու համար գրել հետեւեալ հասցէին

sima.aprahamian@concordia.ca

COMMUNIQUÉ DE PRESSE

POUR QUE LES OBJETS PUISSENT CONTINUER
À VIVRE ET À RAPPELER



PROJET DE MUSÉE VIRTUEL

En 2015, avec la devise «*Je me souviens et j'exige*», nous commémorerons, à travers le monde, le centenaire du génocide commis contre le peuple arménien.

L'un des projets éducatifs du Comité canadien du centenaire du génocide des Arméniens est de créer un musée virtuel des objets survivants, avec le thème «Cent objets survivés pour le centenaire du génocide des arméniens».

Le projet débutera dans les écoles arméniennes à travers le Canada. Les élèves devront chercher et demander à leurs parents, grands-parents, et à d'autres membres de la famille des objets tels que des livres, bijoux, photographies, cartes postales, vêtements, costumes, tapis, carpettes et autres éléments, qui ont survécu au génocide de 1915 et ont été transmis d'une génération à l'autre jusqu'à nous, jusqu'ici.

Les articles seront photographiés et les élèves retraceront leur historique. Grâce à ce processus, ils vont connaître leur histoire et revendiquer leur patrimoine familial.

Ce travail sera également conduit dans la communauté même, avec les mêmes objectifs.

Avec ce projet, nous prendrons conscience du patrimoine culturel matériel qui a survécu au génocide de 1915. En même temps nous serons impliqués dans l'histoire de nos familles immédiates ainsi que dans celle de notre nation, contribuant ainsi au processus de leur appropriation par la nouvelle génération.

Comité canadien du centenaire du génocide des Arméniens
Sous-comité éducatif
Août 2014

Pour nous joindre écrire à:
sima.aprahamian @concordia.ca